



628



2011




367

ԱԼՊԻՕՆԻ ՊԱՐՏԵԶԵՆ

Ն Մ Ա Ց Հ Ն Ե Ր

ՄԵՐ ՕՐԵՐՈՒ ԱՆԳԼԻԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ

Թարգմանեց
ՅԱԿՈԲ ՄԱՐԹԱՆԱՆ



2003

Ս Օ Ֆ Ի Ա
Ճպագր. Պ. Պալլեզմեան
1929

82

Ա-33

413

ԱԼՊԻՕՆԻ ՊԱՐՏԵԶԵՆ

Ն Մ Ո Յ Շ Ն Ե Ր

ՄԵՐ ՕՐԵՐՈՒ ԱՆԳԼԻԱՑԻ ԲԱՆԱՏԵՂԾՆԵՐԸ

Թարգմանեց
ՅԱԿՈԲ ՄԱՐԹԱՆԱՆ



Ս Օ Ֆ Ի Ա
Տպագր. Պ. Պալըզճեան
1929

34745-62.1.



17894-59

✓

Բնագիրներու իրաւունքը վերապահուած է
Անգլիացի հեղինակներու և հրատարակիչներու,

ԹԱՐԳՄԱՆԻՉԵՆ

Հոսանք մէկ խօսք Անգլիերէնէ կատարուած մեր թարգմանական գրականութեան աղքատութեան մասին։ Այս գըրքոյկը Հնչին նպաստ մ'է այդ մերկութիւնը գէթ ցնցոտիով մը մասամբ ծածկելու։

Նմոյշներու այս հաւաքածոյին մէջ ընդունուած են այն բանաստեղծները որոնք զեռ ողջ էին ընդհ. Պատերազմի սկիզբը, որոնց մէջ՝ եւ Վիբրորիական գրաշրջանի յամեցած վերջապահները։ Կը պակսին աւելի երիտասարդ դէմքեր որոնք թերեւս տակաւին արտադրէին եթէ երբէք անհետացած չըլլային 1915է առաջ։ Լայն բաժին տրուած է «Ճօրմ» հան շրջանին. (այս մակդիրով՝ բանաստեղծութիւններու 4 հաւաքածոներ հրատարակուեցան 1911—1919, ընդհանուր յատկանիշ ունենալով պարզութիւն ու խիզախութիւն), կան աւելի «նորմ» եր, բայց մեր ցանկը լիակատար չէ. դուրս կը մնան զեռ շատեր։ Ամերիկացիներ՝ կը բացակային։

Ընտրութիւնը կատարուած է կարճ քնարերգութիւններէ, որոնք անպատճառ հեղինակին գլուխ-գործոցը չեն. բայց հոգ տարուած է որպէսզի կարելի եղած չափով յատկանշական ըլլան։ Պահուած է բնագրի ծեւը, ու յանգերու դասաւորումը։ Հայ տաղաչափական ծեւեր յարմաքցուած են նիւթի պահանջին։ Նմանատառութիւնը (Ըլիթըրէ՛յշըն), այդ սիրելի զարդը-Անգլիական բանաստեղծութեան, զործածուած է եւ հոս, տեղ, տեղ, լեզուի զանազան խորթութիւններէ, մանաւանդ գրաբար յօդէ ու յոքնակիէ, երբեմն կարելի չէ եղած խուսափիլ, իբր հետեւանք երկու անհաշտելի եզրերու բնագրի հաւատարիմ ըլլալու փափաքը ու անգլիերէնի միավանկ բառերու բազմութիւնը։ Տեղ տեղ ալ, թարգմանիչի պատասխանատուութեան տակ, Անգլիացիի պարզ լեզուին ու յոյզերուն իթան ու թոհչը է տրուած՝ մօտենալ փորձելով

հայ քերթողական լեզուի արեւելեան շռայլանքին ու զգայամոլութեան,

Բնագիրներու հետ բաղպատութեան համար՝ հետաքըրքիրներ կրնան դիմել Լոնտոնի Մէքմիլեն Ծնկեան եւ Բօէթրի Պուքշարի արդի բանաստեղծութիւններու հաւաքածոներուն։ Գրքոյկի վերջաւորութեան զրուած են հեղինակներու ու կտորներու անունները, Անգլիերէն լեզուով, կենսագրական ու յափոկանշական քանի մը տող՝ իւրաքանչիւր էջի յատակը։

Թարգմանիչը առհասարակ ջատագովը չէ թարգմանածոյ բանաստեղծութիւններու, ու Ալպիօնի այսօրուայ անձանօթ պարտէզը հայ ընթերցողին ծանօթացնելու անկշիռ փափաքն էր որ միայն՝ զինք հակասութեան մէջ ձգեց ու միեւնոյն ատեն զօրացուց իր համոզումը, իբր նոր ապացոյց դասելով յաջորդող անարուեստ ու անթռիչ տողերը։

Յ. Մ.

Սօֆիա, 1929 ի ամառ

ԳԵՂԵՑԻԿ ԲԱՆԵՐ

Կը սիրեմ բոլոր բաներն գեղեցիկ,
Զանոնիք կ'որոնի պատամունքս անմար.
Լաւազոյն գո՞վ կը Ասուծոյ անվերջ,
Ու մարդ ալ հապնեալ իր օրերուն մէջ,
Յարզանիք կը գրսնի նիւս առոնց համար :

Ե՛ս ալ այժմ կ'ըղձամ յօրինել, ստեղծել,
Ու առով զիտնալ հրնուանին ժինելու,
Հոգ չե քե վաղը այդ գործը բրւի
Դատարկ բառ մը լոկ դալուկ երազի,
Զոր յուշն դեռ պահէ երբ մարդ կը զարքնու :

Բապըրթ Պրիճէս.— Անգլիոյ այժմ
Ճու „Պսակաւոր բանաստեղծ“ը, ծնած
1844ին, որով՝ ասպրոդ քերթողներու
երիցազոյնը, Ռւնի դասական վեհ գեղեցկութիւն :

ԼՈՅՍ ՔԱՂԱՔՆԵՐ

Լոյս Քաղաքներ, Մական ու Գահ,
Ժամանակի նըժարով,
Տեւեն ծաղիկի կեանքի մը պահ
Որ մահանայ մէկ պարով:
Բայց ինչպէս նոր կոկոնք բերեն
Նոր խընդութիւն միւս գարնան՝
Ճիշտ նոր խանդով աւեր երկրէն
Նոր Ոստաններ բարձրանան:

Այս գարունի ո'չ մէկ ծաղիկ,
Իր փառքի մէջ չը յիշեր
Թէ ի՞նչ փորձանք, բաղդ, փոթորիկ
Խըլեց նախորդ իր քոյրեր.
Այլ՝ իր տեսքէն՝ ըմբոստ, դըժնէ,
Յանձնապատան կարճ խելքով՝
Իր եօթն օրուան կեանքը դընէ
Անմահներու գահին քով:

Երբ Ժամանակն իր մանգաղով
Գրթով վարուի մեղի հետ՝
Մարդ՝ շըլացած կեանքի խաղով,
Ծաղիկի նըման խորագէտ՝
Ու անտեսած մահ, զերեզման,
Փըլուղումներ չորս կողմէն՝
Հաստատ ձայնով տայ պատասխան՝
”Ինչպէս մեր գործք անմահ են”:

Րիտեըրտ Քիբլինկ. — Երէց զրա-
գէտներէ մին, ծնած 1865ին, Կը նը-
կատուի բրիտանական աշխարհակա-
լութեան երգիչը. նոպէլեան պատա-
ւոր 1907ի.

ԵՐԲ ՄԵՐԱՆԱՍ

Երբ ծերանաս, մազերդի գործ, աչերդ քունով ալ քեռ-
նաւոր,
Գլուխոդ հակած կըրակին քով՝ ա՛ռ այս գիրքը՝ դարա-
կին վար,
Ու մեղմ կարդա՛, երազելով այն երբեմնի նայուածքը
վառ,
Զոր ունեին աչերդ աղուոր, զարդարելով ստուեներն
իսոր :

Քա՛նի քանի՛ եկան սիրել շնորհն զրւարք քու այտերուդ,
Ու սիրեցին գեղեցկութիւնդ սիրով մը կեղծ կամ նը-
մարիս,
Քայլ լով մէկ այր գիտցաւ սիրել ուխտոր հոգիդ քու
մարզարիս,
Սիրել վշտե՛րն ալ այլայլած քախծոն դէմքիդ զորովա-
զո՞ւք :

Այսպէս, ուրեմն, խոնարհելով բոց լոյսին քով, հեռուէ
հեռուն,
Դու փրսփրսայ, իիչ մը սրխուր, թէ ինչպէս սերն խոյս
է տուեր,
Մազլցելով փուբանակի մեր դըրացի լեռներն ի վեր՝
Երբալ դէմքը լուռ պահելու ասդաշխարհի մէջն հոյ-
լերուն :

Ու. Պ. Եփիթս.— Իրլանտացի բա-
նաստեղծ, ծնած 1865ին, Նորքլեան
պսակաւոր 1923ի։ Հաւատարիմ իր
ցեղին՝ համակ թախիծի ազգային
դիւցազներզակն է խոհրդաւոր։

ԶՐՈՅՑ ԼՈՒՍՆԻ ՀԵՏ

- „Ինչե՞ր ես տեսեր, երկնի աչք լուսին,
Քու օրով՝
Դու ոք մաշեր ես, անցեր լեռ ու ծով“:
— „Ո՞հ, ես տեսեր եմ, յաճախ տեսեր եմ
Հոգեթով՝
Կամ սըրտմաշ բաներ, խարդախուած ու սին,
Իմ օրով“:
- „Ի՞նչ խոկացեր ես, անթա՛րթ աչք լուսին,
Պահէ՛ պահ,
Վերէն անցնելով մենիկ հեղասահ“:
— Ո՞հ, խոկացեր եմ, յաճախ խոկացեր
Անում, մահ,
Ազգեր մահամերծ, յիմա՛ր թարմ կամ հին,
Պահէ՛ պահ“:
- „Որքա՞ն ապշեր ես, դիտո՞ղ աչք լուսին,
Վազքիդ մէջ՝
Ինքնամփոփ այդպէս շրջելով անվերջ“:
— Ո՞հ, շա՞տ ապշեր եմ, յաճախ ապշեր եմ
Կազ ու վէճ
Բուրող ձայներուն՝ մարդոց աղմուկին,
Վագքիս մէջ“.
- „Ի՞նչ նըկատեր ես, խորհո՞ղ աչք լուսին,
Լալով հոն.
Կեանքը բան կարժէ՞՝ թէ ցաւն է կանոն“:
— „Զայն նըկատեր եմ, յաճախ նըկատեր
Խե՞ղճ թատրոն,
Զոր Աստուած պէտք է փակէ տրտմազին,
Լալո՞վ հոն“:

Թամլս Հարտի.— Մեծ գրագէտ,
Ծնած 1840ին և մեռած 1928ին։ Ե-
ղած է պայմանադրական կապում-
ներու դէմ պայքարող ու յոռենես։

ՈՒԽԵՖՐԻԾ ՍՔՀՅՎԱԾՆ ՊԼԱՆԹ

ՑԱՅԳԱՅԻՆ

Լուսինն զեղնած տուն է մըտեր,
Լապտերն ձեռքին,
Մութ է չորս դին.
Աստղերն հոյլ հոյլ բոյն են գըտեր
Ծովու կուրծքին:
Մէկիկ մէկիկ ժամարն դանդաղ,
Կրեայոտքով կը սովորիին,
Սիրահարներ ոէրէ ուստաղ
Կուլա՛ն աւաղ:

Պահերն ծակ ծակ քունն ասդընտեն,
Մինչեւ բանտէն,
Արեւելքի
Ոսկի զանէն նոր օր ծագի,
Ու անհետին աստղերն վերջին —
Յամեցած հիւր՝ կոչունքէ մը
Հիմենական, —
Ու ժամք թօթուեն սեւ սքեմը
Մեհենական:

Ու. Ս. Պլանթ. — Ապրած 1840էն
մինչեւ 1922. բանաստեղծ ու արձա-
կագիր. տպաւորուած Արեւելքի, մա-
նաւանդ իսլամական, աշխարհէն:

ԻՐԻԿՆԱՄՈՒՏ

Տուն, դեպի տուն՝ դեմի վրճիս հորիզոնեն
կը քեւածեն վերադարձող հոյլեր տառալի
Օրուայ յուշեր բրոչքելին գան որոնեն
Բոյն մը տափուկ՝ նինջի դրան լուռ ժիւին տակ:

0՝ անոնցմէ որո՞նք արդեօֆ գրծեն նամբայ,
Լոյսի աղբի՛ւր ընեն քրոռուն օդի լարեր,
Որո՞նք արդեօֆ բոյնը ընեն հոգեհրմայ,
— 0՝ քու բանե՛ր, ինձի ուղղուած բնին՛ւը բաներ:

Էլիս Մէյնել.— Կին բանաստեղծ-
ներու նշանաւորներէն, ծնած 1850ին
ու մեռած 1922ին, եղած է բարի
խորհուրդներու եւ քնքուշ յոյզերու
երգիչը:

ԲԱՆԱՏԵՂԾԸ ԵՒ ԲՆՈՒԹԻՒՆ

ՔԵ՛զ կ'աղմըկի, ո՞վ բընուրիւն, մեր խըմբերզը քերբողի,
Դու կը խօսիս երբ կը սիրեն սիւանդորք կամ ձմբան բուժ,
«Բարձրացուցէ՛ք, երկրի որդիք, ձեր վառ ձայնը ներբողի՝
Սակայն, անփառ չեմ մընար ես, նոյնիսկ երկ դադրիք
դուժ: »

Յանդիմանուած, կը բորովենի, սակայն կ'երգերք մենի
նորէն,
Մերկուրի՛ւնըդ, դալարի՛վըդ, դալլալի՛կըդ, շո՛ւնչըդ
զով,
Յատումո՛վըդ կուռին խազեր բանատեղծին անօրէն,
Ու կ'ըստեղծէ քո՛ւ ոչինչէն, քո՛ւ զոյներով, քո՛ւ բոյրով:

ՀՅ

Ուիլելմ Ուաթսբն .— Վերջացող
սերունդի նահապետներէն, ծնած
1858ին, հետեւող համաստուածեան
բնութենապաշտ հին դպրոցին:

ՄՈՎԱԿԱԼ ՊԼԷՅՔԻ ՄԱՀԸ

Կուռ աւարով բեռնաւոր, արի փառքով սրբազօծ,
թւ պըսակուած համբաւներով ալ անհուն,
եզերքներէ՝ ուր Անգլիայ յաղթանակ է կոթողեր՝
Պիսքայէն վեր նաւատորմը կուզայ տուն.
Կուզան հըպա՛րտ. զա՛րդ տալով նաւու սուզին գիշերուայ
Որ կը սարսուայ ծովու այգէն ալ դըժխեմ՝
Սակաւախօս հերոսներ՝ զալուկ լոյսով ջահերու.
Մըռուայլ դէմքով կ'առազաստեն ծովուն դէմ.
Վարք՝ փառքով յաղթական՝ ծովակալն է մահամերձ,
Ու կը հանգչի նաւամարտէն կենսահալ,
Աղօթելով՝ հայրենի բըլուրները Անգլիական
Հասնիլ, տեսնել դեռ չը մեռած անզամ մ'ալ,
Լուսածագին անհետող աստղի լոյսէ՛ն ալ տըկար,
Գիշերին հետ մեռնող ձայնէ՛ն ալ զողզոջ՝
Մահու այգէն դեղներ է շըրեղանքը զոռ մարտին,
Մընացեր է վերջին ի՛զը կեանքին խոնջ.—
«Օ՛, հո՛ն ըլլալ զէթ ժա՛մ մը, երբ ըստուերներ նըւազին,
ինկող խընծոր արթընցընէ միջօրէն,
Օ՛, այդ ժա՛մը երբ կընծնին շուրը կընէ մարդակերպ,
Ու պարտէզներ ծազող լուսնով կ'երազենն...
«Միայն տեսնե՛լ երկիրը իմ մանկական յուշերու,
Ու հոն մոռնալ հողմ ու փըրփուր վայրենի,
Միայն վերջին հըրաժեշտ՝ ծործորներու, եղտիւրի,
Ու բընանալ դաշտի մ'անկիւն հայրենի.»
Նա կ'աղօթէր երբ տակաւ կեանքի ուժը կ'ըսպառէր,
Ու կ'երեւէր հըրուանդանը լուրթ, ազօ՛տ,
Կը պատրուուէր հորիզոն բըլուրներու ծիծաղով,
Ու ծովափն ալ ծեւը կառնէր իր ծանօթ,
Հո՛ն էր նեղուց ու կըզգի՛, զալարազարդ ափերով,
Ահա բազա՛ր, բըլիմութեան կայմ ու նաւ...
Մահու երա՛զ... զի՛ սիրտը սայթարեցաւ տան սեմին,
Ու իր սիրած այդ կըզգին ալ մուլթ հազաւ.

Սըր Հէնրի Նիւպրլթ.— Հայրենա-
շունչ երգիչ, ծնած 1863ին.— ծովա-
կալ Պլէյթ 1657ին Սպանիական նա-
ւատորմը ոչնչացնելէ վերջ՝ երբ ու-
ժասպառ Անգլիա կը վերադառնար
յաղթական՝ մեռաւ Բլիմութի նաւա-
հանգիստի մուտքին.

Ս Ա Ռ Ե Ր

Ո՞վ երազկոտ ծառեր բարի , տրտմօքօր ,
Ահա՝ կուգամ ուխտի ոլոր , ցից ճամբէն ,
Բերելու ձեղ բուխ նուէրնե՛ր ես այսօր ,
Որու փոխան ծառեր բարիք լոկ ջամբեն .
Երբ հաւատքով խընկեմ սիրտըս բարեհեղ ,
Ափոէ՛ ընեմ փըռուած մարմանդն ու մամուռ ,
Ու խորհուրդներս դառնան լարուած ցանց բեհել ,
Հաւաքելու խորհըրդաւոր ձեր մոմուռ՝
Դուք այն առեն՝ շընչելով սէր , օդ բուրեան՝
Վա՛ր կաթեցէք դանդաղ հեւքով մը խորին՝
Զեր զով սի՛ւքը՝ հոգերու վրայ մարդկութեան ,
Զեր զարմա՛նքը՝ իր խաղերու բոսորին ,
Զեր դալա՛րը՝ անյոյս սըրտին իմ վարան ,
Զեր մութ քօ՛զն ալ՝ այս աշխարհի ժըխորին ,

Հըրպըրթ Թրէնչ .— Ենած 1865ին
ու մեռած 1923ին , դիցաբանական ու
խորհրդաւոր նիւթերու սիրահար բա-
նաստեղծ , թախծոտ գրչով .

ԲՆՈՒԹԵԱՆ ԲԱՐԻՈՔՈՒՄ

Գոյներ եմ սիրեր եւ ո՛չ ծաղկի քեր,
Ծիծենի շարժում՝ բայց քեւերը ո՛չ
Օրերուս կեսը բազառեր ե՝ մեր
Վաճելով ինձմէ աշխարհը ամբաղջ:

Բայց ինչո՞ւ նիմա մացառի մօսիկ,
Սիրով, զարմանիով իմ սիրս կը բերկրի,
Երբ տեսնեմ սրդակ ոտերով բոպիկ,
Պղտիկ տերերը օրուայ, զիւերի.

Ինչո՞ւ սա նամբան որ կուգայ դիմեն,
Զեղծարար աչեով չեմ դիմեր նիմա,
Ուր՝ վերջալոյսին դոդուներ դիմեն,
Միջօրեկն ալ բիրենի շուկայ:

Երբ կ'ըգամ մեն մի բզզացող մըմեղ
Կե՛անք և խուսափուկ բայց անհունով նոր՝
Յանկարծ աշխարհ ալ իր մարմնով ուժեղ՝
Իմ մա՛սը կըլլայ, ու ես ալ անոր:

ԱՐԹՈՒՐ ՍԻՄԸՆՉ.— Յայտնի բա-
նաստեղծ, ծնած 1865ին: Կը նկատ-
ուի ֆրանսական խորհրդապաշտ
դպրոցի անգլիական վերջապահնե-
րէն մին:

Թ Ա Ռ

Միւ թառիր իմ վրայ սիրուն թըռչնիկդ իմ,
Սըրտիս ճիւղերը խիստ հն երերուն,
Հակին անոնք միշտ հովերէ ճըղճիմ,
Դէպի հո՛ր համբոյր ու սէրեր հեռո՛ւն:

Մի՞ շիներ թըռչնիկ բոյնըդ իմ վըրայ,
Անհանգարտ ճիւղերս կը փոթորկին քեզ,
Օ՛ սիրուն թըռչնիկ ազա՛տ թըռվըսայ
Օրուան անկաշկանդ նըւագին մէջ հեզ:

Բայց եթէ երբեմն յոդնին քու թիւեր,
Իրիկուայ զեփիւոին հանգարտած տուեն,
Եկո՛ւր, գըրկե՛մ քեզ, ու իմ տերեւնիեր
Ծածկոց թող շինեն սիրո՛յ վերմակէն:

Ճօրճ Ռասէլ.— Իրլանտացի բանաստեղծ, ծնած 1867ին, խորհրդապաշտ հայրենաբաղձութեան երգիչ: Ել. կը ստորագրէ:

ՓՈՔՐԻԿ ՊԱՐՈՂՆԵՐԸ

Երկինք՝ փքրող ասդերու հետ առանձնացած՝
Յո՛լլ կ'երազէ. վարի փողոցն ալ գործադուլ,
Կը նահանջէ ինկող մուրին մէջ ամօրխած,
Զը լսելու՝ հեռուէ հասնող ժբխորք խուլ։
Մուր է չորս կողմ. բայց կը յորդի լոյս մը անկէ,
Պատուհաննեն կապելայի ուր՝ չափովը
Երգեհոնին, որ հեռուէն կը նըւազէ,
Վերկու սրդաք հոն միս մինակ դըրան հովը,
Վեր բրոնելով հագուստներնին պատառատուն,
Կայտուն հոգւով, մանրիկ, ոստոն ոսենով թիրեւ,
Պա՛ր կը դառնան, աշֆեր՝ անքարք, սրտեր՝ զեղուն,
Միւս դէմ դէմի, ակնարկնին լուրջ, ու հեւ ի հեւ։

Լորդնս Պիներն.— Ապրող բանաստեղծներու գլխաւորներէն, ծնած 1869ին, վրձինը տպաւորապաշտ է եղած, տալով մտերմիկ կեանքի սիրուն պատկերներ։

ԱՐԻԵԼԻ ՀԵՐՄ ՀԵՆՐԻ ՏԵՇՎԻՍ

ԱՂԿԻՈՆ ԹՌՉՈՒՆ

Ծիածանն աղուոր քեզ տուաւ ծնունդ :

Քու վըրայ թափեց իր հարուստ գոյներ ,
Ու քանի իր մօր անունն էր Արցունք՝

Քեզ սովոր ըրաւ գըքելով բոյներ՝
Յաճախել մենիկ լըճակներ խոհուն ,

Եւ ընկեր ըլլալ լացող ծառերուն :

Գընա' , ո'վ թըռչուն փառքի գոյներով ,

Դըտի'ր սիրամարդ , սիդալով շըքեղ՝
Ու տունդ թող ըլլայ հայելի պարտէզ՝

Ուր մէն մի փետուր թող ցորց տայ իր գեղ ,
Կամ թառիր թեւերդ թափ տալով թեթեւ ,
Հըպարտ արքայի պալատին առջեւ :

Բայց , ո'չ , իմ թըռչուն , դու չե'ս սընապարծ ,

Դու չունիս գոռող , փառամուլ խորհուրդ .
Ե'ս ալ կր սիրեմ հանդարտ մենավայր ,

Կանանչ ինքն իրմով , լուռ հոգւոյ յադուրդ ,
Ուր լըճակի քով մի մենակեաց ծառ՝
Հառաչէ իմ վրայ , սիւքով դողահար :

Ու. Հ. ՏԵՇՎԻՍ.— Կալէսի երկրէն
տաղանդաւոր բանաստեղծ , ծնած
1870ին . Թագավորական սիրահար , զայն
կը պիտի մասունք պարզունակ
այրով ու զեղուն նրան:

ZUUN-ԱՐԱ. CCP

Խ. Ա. ՄԱԾՆԱԿԱՆ
Ա. ԿԱՆԱԿԱՆԱԿԱՆ Ա. Ա. Ա.

ԱՌԱԽՈՏՈՒՆ ԿԱՆՈՒԽ

Լուսինը մեկ կողմս, լուսաբացն միւսին,
Լուսաբացն եղբայր՝ իսկ բոյրս է լուսվն.
Լուսինը ձախէն, լուսաբացն աջէն՝
Դիշեր բարիով՝ բարի լոյս կ'ըսեն։

Հիւէր Պէլոք.— Անզլիացի ծանօթ
զրագէտ, ծնած 1870ին, „Լոնտոնի
երեք ամենաճարպիկ տղոցմէ մին“
մակդիրը ունի: Բազմապիսի զրական
աշխատանք է կատարած։

ԶՈՒԳԵՐԳ

- «Ծաղիկներ ճօնելով ժեզ կանչող հոն հեռուն,
Ծաղիկներ մազի զարդ որ բուրեն հուր, սարսուն,
Մըրսափող ծաղիկներ, կամ աչքով սեւեռուն...»
— «Ո՞հ, նաև մը ինձ փրցուր»:

- «Քընարներ բրրըրասւն, արխւնու շրբներով,
Քընարներ «Եկուր»ի խոստվան անխոհնեմ,
Վարանուս քընարներ, սէր շիկնող ու բորով...»
— «Ո՞հ, բողեք որ լըսեմ»:

- «Մեւ աչժեր, քարայրներ, զաղտնիքով ապրասամբ,
Արցունենով առինքնող կամ դողով մը տարտամ,
Լուրք աչժեր՝ երկրնեն կաթկրած ջինջ, անամալ...»
— «Ո՞հ, նայե՛ մեկ անգամ»:

- «Համբոյրներ ծովէ ծով բըռչելով նորիզոն,
Համբոյրներ մուրի մէջ, համբոյրներ հարազատ,
Համբոյրի բըռնըրւուք, ծառի տակ վարդ կոկոն...»
— «Ո՞հ, շուտ տուր ինձ մէկ հաս»:

Այսպէս եր երգեցին բազաւոր բազուհի երկրի մէջ Բա-
բելոն:

Թ. ՍԹԱՐՁ ՄՈՒՀԱՐ.— Առաջնակարգ
րանաստեղծ, ծնած 1870ին. իր ներ-
շնչումը յաճախ կը ստանայ հելլե-
նական անցեալէն:

ԵՐԳ ՍՏՈՒԵՐՆԵՐՈՒ

Շոյէ՛ լարերդ քո ազազուն , ո՞վ երաժիշտ ,
Նիհար ձեռքով թեթեւակի ,
Տե՛ս վար կաթող աստղի լոյսէն կ'աճապարեն
Աւազները ժամանակի :
Մեր շունն կ'ոռնայ պառկած տեղէն նեղուած քունով .
Մարող կրակն ալ փուլ կուգայ վար ,
Ու պատերուն վրայ դէմ դիմաց դալի ստուերներ
Կոյքերան յար :

Շոյէ՛ մեղմիւ յոդնած լարերդ , ո՞վ երաժիշտ ,
Վայրկեան ու ժամ սահին անխօս ,
Քամին դադրած՝ սառը հիւսէ լուսաժուտին
Ծաղիկներու լաբիւրինթոս .
Ուրուականնե՛ր տես կը շարժին բաց դրան ետին .
Գերեզմաննէն մաժիկն ու ծեր՝
Նուագի ձայնէն հըրաւիրուած , երազելով
Տո՛ւն են եկեր :

Ու. ՏԵՂ ԼԱ ՄԱՐ.— Առաջնակարգ
բանաստեղծ, խորհրդաւոր գրիչ, ծը-
նած 1873ին: Երբեմն հետեւող նեյ-
քարիրի, ու յաճախ բմայրու:

ՉԳՐՈՒԱԾ ԵՐԳԸ

Ո՞ւրկի զբանենք մեր մանկիկին երգ մը սիրուն,
Որ ինքնատիպ ձայնով երգէ, մեխով արքուն,
Պըսոյն ելլող ջղջիկներուն, նրեն ներուն,
Անկողնին մէջ վերջալոյսին :

Երգ մը բնեու, շինուած համակ միզանոյչէ,
Փաղփուն, արծաք, մետաք թելէ կամ սնդուսէ,
Որ մեր մանկիկի իր դարձդարձիկ լեզւով նիւսէ
Առանց մտի խրախոյսին :

Երգ մ'որ թլայ կայծոռիկի լոյսի բողբոջ
Որ օքնու ջինջ գիշերին խոսեր դողդոջ,
Փոսւռայի լոյս կարկրող տարափն ամբոջ,
Երբ պուրակիր ժարայր մըն է.

Կամ ունենայ բափառումը երբ մեծ աչք բուն
Աղջամուղջին հազիւ զըսնէ թելը նամբուն,
Ու բոլ բերէ ովկեանին բմբիրն անհուն,
Ու ծովն համայն մեղմ բուն դընէ :

Քայց ո՞ւր զբանենք մեր մանկիկին երգ մը սիրուն,
Որ ինքնատիպ ձայնով երգէ, մեխով արքուն,
Երազ երկրի իր բարեկամ հակներուն,
Ու մարմինն ալ մեղմ բուն դընէ :

Ֆորտ Մէտությ Հիւֆըր.— Ենած
1873ին. կ'ստորազրէ այժմ Ֆ.Մ.Ֆորտ:
Տպաւորապաշտ զըւի տէր, ամ բռխով
Հիւտաքրքրւող, ու գիրքնականի սի-
րահար:

ՆԵՐԲՈՂ ՓՈՇԻՒ

«Մարդ փոշի՛ է, ու զազիր հո՛ղ», երէցն ըստ,
Կարծես բարեր հոգի առին,
Ոտքիս տակ ալ բոլոր աշխարհ խոր դղրդաց,
Ու խօսեցաւ իմ հո՛ղ մարմին.—

«Դու որ երբեմն խորշամնե՛րը հողի դէմքին
Կոխուսեցիր, եւ կոպտաբա՛ր՝
Այս համբերող երկիր դարձեալ չը նետեց քեզ
Միջոցին մէջ անպատճապար:

«Ե՛կ, քու փոշոտ սրբավայրէդ, իշի՛ր, դիտէ՛
Երկրի ապրող փոշին զանգուր,
Ու ծաղիկներ որ քարոզիդ մեռնելէն վերջ՝
Բոցոտ կեանքով կը դիտեն լուռ,

«Զի՞ւն փթթումներ, զո՞յն գոյն փետուր, քարեր իսկո՞ր,
Որոնց յաճախ լճակն ապշի,
Շող մը կապոյտ, շող մը ոսկի, համեստ կամ վէս,
Կոչուած է տալ երկրի փոշի.

«Անցի՛ր ասոնք, մինչեւ որ զաս, զիւղի մը ծայր,
Սարբինա մը, ուր —կը յիշեմ—
Ողկոյզի տակ ճառազայթներ կը փայփային
Դո՞ւխ մը թուխ, իրիկուայ դէմ,

«Օ՛ դու ալ, մա՛րդ, որ ցուրտ կաւէ տուն մ'ես զըտեր,
Քու ականջներ ալ իմացան,
Օ՛, հո՞ղ ուտող, քարեր կըրծող երէցըդ հէր,
Դու փողերը այն մեծ օրուան՝

«Երբ բոլորուած ասպետներէ հանդիսաւոր,
Երդո՞ւմ բրաւ մեծ Արարիչ՝
Եինել դէ՛մք մը երկինքէ՛ ալ գեղատեսիլ,
Զուտ փոշիէ՛, ուրիշ ոչի՞նչ»:

Կ. Ք. ԶԷՍԹ.ԸՐԹ.ԸՆ.— Ծնած 1874ին:
Բանաստեղծ ըլլալէ զատ՝ է՛ նաեւ
արժէքաւոր արձակագիր, վիպասան,
քննադատ ու օրագրող:

ՆԱՏՈՒ ԲԵՌ

Քուինքուիրիմի Նինուեցին, Օֆիր քաղքէ հեռաւոր,
Կը նաւարկէ դեսպի տուն Պաղեստինի արքույն տակ,
Բեղած համակ փրղոսկրր,
Պեսպէս կապիկ, սիրամարգ,
Հանդանափայտ, մայրի-փայտ, քաղցր զինի բալիսակ :

Սպանիական կալխօնն պերն, ամերիկեան պեղոնվ,
Արմաւազարդ ափերէ ծաւի ովկանն սողոսկի,
Բեղած համակ ադամանդ,
Կանանչ զըմրուխտ, ամերով.
Տրպագ, զըմուռս, կինամոն, արեգնազոյն ձոյլ ոսկի :

Մըրոս քեռ-ճաւ մ'աճզլիսկան, ծխնելոյզով աղեպաս,
Զոր մոալ Մարտի օրերուն Մանչի կոհակն յեղյեղէ,
Բեղած համակ հանքածուխ,
Աղտոս կապար, երկար գիծ,
Վառելափայտ, մետաղեայք, աժան ափսէ բիբեղէ :

ՃՈՆ ՄԵԹՍՅԻԾԻՑ.— Ճօրմ թագա-
ւորի գրաշրջանի ամենակարկառուն
բանաստեղծ-թատերագիր գէմքերէն
մին, ծնած 1874ին։ Սիրահար ծովու
եւ անզլիսկան նաւերու։

Ն Ո Ր Տ Ո Ւ Ն Ե

Երբ ներս մըտայ ու փակեցի փողոցի դուռ,
Առջի անդամ առանձին՝
Իմ նոր տան մէջ՝ հովի ձայներ խըլօրէն
Կարծես երկա՛ր հեծեցին:

Հի՞ն երեւցաւ այդ տունն յանկարծ, ու իմ կետնը՝
Իր ամառն անց, չա՛տ հեռու,
Ականջները չարչարուեցան ահովը
Նախազգացուած բաներու. —

Տըխուր օրեր, զո՞ւր արեւով պըճնըւած,
Կամ փոթորկի սեւ դիշեր,
Ամսլ, մառախուլ, վըշտեր հինցած կամ անոնք՝
Որ դեռ չէին սկըսեր:

Պատկերացան այս բոլորը. չըգիտեմ
Ի՞նչ է պահեր Ապագան.
Միայն գիտեմ թէ ինչպէս հովն պիտ' հընչէ՝
Երբ այդ պահեր օր մը դան:

Էտուըրտ թամըս. — Ենած 1878ին,
Ապահրազմի մէջ ինկած 1917ին:
Գիւղանկարի ու խոնարհ կարգերու
հաւատարիմ վրձիններէն մին:

Բ ՈՒ Խ Ե Ր Ի Կ

Ճամբուն վըրայ իմ միայնակ կեանքի յառուկ,
Ճանապարհորդք պատահական եկան գացին,
Բաժնելով միշտ հոն ուս ուսի՝ ճամբու տաղտուկ,
Թէեւ յաճախ կը խորհէի ցաւով գաղտուկ,
Թէ ընկերներ կըրնան մնկնիլ լուսաբացին:

Ինձ թուեցաւ երբ ընտանի կարօտս անշէջ
Կ'օրօրէին հին ծանօթներ, կամ խոկայի
Ճամբեղերքի խարոյկի քոմը թէ կեանքիս մէջ՝
Բաղզս էր օտար օջախի շուրջ ման գալ ցվերջ,
Ու չը հասնի՛լ իմ սեփական տունն ամայի:

Այժմ քայլերս անցեալի պէս թափառուն չեն.
Հանդիպեցանք. մէկ սիրտ գըտաւ մեղի երկինք,
Մէկանդ եկանք ձըմնո իրիկուայ շաղին մէջէն՝
Հըրապուրուած՝ փոքրիկ տան մը ջերմիկ կանչէն՝
Աեմն անցնելով՝ բուխերիկնիս հո՞ն վառեցինք:

Ուիլֆրիտ Կիպսըն.— Նորերու ա-
ռաջնորդներէն, համակ բանաստեղծ,
ծնած 1880ին։ Սովորաբար իր խոր-
հըրդապաշտ զրիչը ի սպաս կը զնէ
աշխատաւորական կեանքի։

ԵՐԿԻՐՆ ՈՒ ԻՐ ԹՌՉԱԽՆՆԵՐ

Քաջ՝ թռչուններ որ մազլցիք վեր զեղզեղով,
լուսացնցուղ կոր եթերէն,
Ու երգ թափէք ցող հեղեղով
Գարիկներու ցնցած ծաղիկ լոյս թերթերէն՝
0'ն, թեւերով բեկ բեկ ըրէք լուրթ անջրպետ
Ու յայտնեցէք, շուշտ մատնեցէք
Դաղտնի իղձը Մայիսին հէք,
Որ երկինք ալ սարքէ հարսնիք մեր երկրի հետ-

Թռւխ գնչու մէ մեր երկիքը որ կը պարէ
Դեռ անփենայ ու աղախին.
Խրուտ՝ քունէն աճապարէ
Ու ասպարէզ կարդայ Տիրոց բարձըր ծայնին,
Բայց իր իղձեր թեւեր առնեն եթերամեմ,
Երբ մութէ է դեռ, երբ քուն է դեռ,
Փութկոտ փառքով մը եռուզեռ.
Մթնշաղին երգով երթայ փեսային դէմ:

Տեսէ՞ք ինչպէս բոց այտերավ ու սիրավառ
Բնցած շրթներն իր զեղանի՝
Երբ զեփիւռը, խունկ ու քուրվառ,
Մեղմ մոմուռով բանայ լանջքը իր հոլանի՝
Երկիրն գրգռուն կը փափաքի պահել անշէջ
Այդ զզուանքներ, այդ վարդ լոյսեր
Ծաղիկներու մէջ այս զիշեր,
Ու Տիանի սէրը ծուփ տալ թռւփերու մէջ:

Ամօ՛թ ըսէր, ո՛վ թռչուններ, ըսէր ամօ՛թ,
Սաւառնելով արշալոյսին,
Որ սանձ գրուի երկրին պազշոտ,
Այդ մեր խենդուկ ու սիրական Մայիս կոյսին,
Ու թող խում քեր ծեր երգեցիկ ու փետրաւոր,
Թռղուն բոյներ ու զեղզեղեն,
Երկրի լանջքին միշտ մէջտեղէն
Վէ՛ր սլանան երկինք պատմել իր հարսն աղուոր:

Ալֆրէտ Նոյս, — ծնած 1880ին:
Ունի լայնածիր հորիզոն ու մշակ-
ուած նրբարուեստ զրիչ, ինչպէս
նաև քնարերգակ սէր՝ հանդէպ բը-
նութեան, տղոց ու մարդկութեան.

ՄԱՐԿԱՐԵԹԻ ԵՐԳԸ

Մե՛ղկ կը հնչեն դաւսի երգեր լեռներու մէջ
Սփոփ փնտող յուսահատին.
Ու վարեն զինք դիւրող կանչը կ'ըլլայ միայն
Խոր լընակի ծոցը մըրին :

Ուր եր թէ այս փախչող հրսկայ սեւ մառախուդ
Թաց մատներով մազերս շոյեր,
Եւ կամ շուրջի բըլուրներու մեծ բընուքիւն
Դար վըշտակցիլ հոգւոյս անտեր:

Ի զո՞ւր, դեռ լեռ չելած հոն դաւսին մէջ
Կարմի՛ր հազար սերըս կոյսի,
Ու այժմ ժայլերս կ'իջնեն անա դողդոջելին,
Եզրը լընին աբդ անյոյսի :

Լ. Էպըրքրամպի.— Մեծ բանաս-
տեղծ, ծնած 1881ին։ Մասնաւորա-
պէս կը հետաքրքրուեի պարզունակ
հոգիներու անաշխատ իմաստասի-
րութիւնով։

Օ Թ Ե Վ Ա Ն

Սենեա՝ կդ ահա՛,
իր անկողնով
Ասպլընջական,
Մարմինդ համբուն
թռն հռն գըտնայ
Նի՞նջ անխօսով,
Յուշերդ դատնան
Խաղաղութիւն:

Ու հռն մոռնաս
Ընկեր կարծած
Աշխարհով քոլոր,
Երբ նի՞նջդ քերկրի,
Թողլով մեզ դաս
Գորովարծարծ
Կըտակդ աղուոր,
Ցվերջ երկրի:

Զի՞ լոկ ա՛յն է
Երանելին
Որ չարիքէ
Խուսափելով,
Մահուան սեմէ
Հաշուեփակին
Ժառանդ ձըդէ
Սէ՛ք ու գորով:

ՃՈՆ ՏՐԻՆՔՈՒԹՅԱՆ.— Ներկայ օ-
քերու մեծ դէմքերէն մին, ծնած
1882ին, իմաստասիրական նախասի-
ռութիւնով: 1919ին համաշխարհային
հոչակ ստացաւ իր «Աբրահամ Լին-
քըն» թատերախաղով:

ԱՏԵԼՈՒԹԻՒՆ

Իմ թշնամին եկաւ դէմէս ,

Եւ ես՝

Կատաղօրէն պիշ յառեցի աչերս դէմքին ,

Եւ շրթներս ալ ծամածըռոած ու զայրագին՝

Զինք դիտեցի խոժոռ ու նեղ աչքով մը վէս :

Ու երբ դարձայ զինք դիտելէ ոխով մ'անըաւ ,

Իմ թշնամին դառըն ձայնով ինծի ըսաւ .—

«Երբ ալ անցնին այս օրերը անբաղձալի ,

Եւ սպառին մեր նետեր ժանտ ու մաղձալի՝

Պիտ՝ հարց տանք թէ ինչո՞ւ այսքան ատելութիւն .

Բայց ոչ մէկ խօսք պիտ՝ կրնանք տալ , ո՛չ ես , ո՛չ դուն .

Այդ պիտ՝ մնայ չըմքը ունուած թաքուն գաղտնիք ,

Մեր ցոյց տալը ատելութեան ժահըոտ ժանիք» :

Այսպէս ըսաւ .

Ու չը դարձաւ ետ երթալու ,

Սպասելով իմ խօսքերուն դառն կամ հըլու .

Բայց ես շուտով փախայ իրմէ , վախնալով որ

Զինք դրկէի որպէս սիրոյ աղջիկ մաղուոր :

ՃԵՅՄԳ ՍԹԻՎՈՆՁ.— Իրլանտացի
երիտասարդ յայտնի բանտառեղծ ,
ծնած 1882ին : Իր երկրին մէջ նոր
օրերու եւ մանուկ հոգիներու մար-
գարէ երգիչը կը նկատուի :

ԴԵՂՋԱՆ ԱՂՋԻԿ

Պատուհա՛ն եկո՞ւր
Դեղձան վարս,
Լըսեցի երգըդ
Պըզժիկ հարս :

Գիրքըս փակեցի
Քու երգով,
Բոցե՛ր կը դիմեմ
Կրակիս քով :

Թողուցի գիրքըս
Դո՞ւրս ելայ,
Զայնէդ կանչուած՝
Սատանա՛յ:

Երգելով այդպէս,
Պըզժիկ հարս,
Պատուհա՛ն եկուր
Դեղձան վարս :

ՃԵՑՄԱՆ ՃՈՅԱ.— Իրլանտացի երիտասարդ գրագէտ, ծնած 1882ին, որ համաշխարհային համբաւի հասաւ Անգլիական գրաքննութիւնէն հալածուած իր «Ռուիսիս» վէսպով:

ԱՆԴՈՐՐՈՒԹԻՒՆ

Երբ ալ բառերու չկայ սօսաւիւն,
Գործեր՝ կատարուած ըոլոր անթերի,
Երբ դըրան նիգը լաւ է զետեղուած,
Եւ հուրի փայլով — արե՛ւ գիշերի —
Դետնի կապերտին դաշտն է հեղեղուած:

Երբ ժամացոյցի մէկ երգէն միւսը՝
Լըութեան թըմքուկ չափ պահէ ներսէն,
Գորշաչուի Միջոց, իր հետ ժամանակ՝
Դարձընեն անիւ, բանին ու հիւսեն,
Մին կաղապարող, միւսը՝ ոստայնանկ՝

Այն ատեն թըսին մըտածմանս թըոչունք,
Դատարկացընեն միտքըս երազէ,
Միայն կը լըսեմ դառնալը Երկրի,
Միայն կը տեսնեմ Եթերն որ վազէ,
Ու միայն գիտեմ թէ կեանքս ընկըզմի
Եթէ ձեռքդ ինձի՝ ա՛լ հըպիլ չուզէ:

Ճ. Քլէքըր.— Ենած 1884ին ու
թոքախտէ շիջած 1915ին։ Եղած է
Արեւելքի սիրահար, հիւպատոսական
պաշտօն վարելով նաև իզմիրի մէջ։

ԲԼՈԿ ԲԸ

Երբ կըուուեցանք շընչասպառ՝ բըլրին վըրայ հողմակոծ,
Խինդ ու համբոյր թափեցինք գալար կաթող ծառին տակ՝
«Այսպէ՞ս կ'անցնինք, ըսիր զուն, փառքի մէջէ յափըշտակը՝
Բայց զեռ տեւէ թըռչնոց երգ, արեւն պահէ միշտ իր բոց,
Երբ ծերանա՛նք... ծերանա՛նք...». «Ու երբ մեռնինք, ըսի ես,
Ինչ որ մերն էր՝ կ'անհետի. յաւերժանայ սակայն կեանք՝
Միշտ գըտնելով նո՞ր սէրեր, թա՛րմ շըրթունքներ, մեզի պէս.
Հոգեա՛կ, ա՛յժմ է մեր երկինք. զայն սիրո՞վ իսկ շահեցանք».

Ու շունչ շունչի յարեցինք՝ «Մե՛նք ենք երկրի զոյզն ընտիր,
Կեանքի գասը լաւ ուսած ու զայն ապրած լիուլի՝
Պիտի երթա՛նք դափնեզարդ՝ խաւարն զըրկել ժըպտունի.
Վա՛րդ կոխուած պիտ՝ իյնանք իբրեւ սիրոյ շահակիր»:
Հպարտ, ըսենք այս խօսքեր՝ քաջութեամբ մը անվրդով,
Բայց զուն յանկարծ գլուխըդ վար հակեցիր արցունքով:

Բուբներդ Պրուք.— Ենած 1888ին,
ու Տարտանէլի արշաւանքին զոհ
զացած 1915ին. Հնչեակի վարպետ եւ
առօրեայ իրականութիւններու ձայն
նատու.

ԵՐԵԱՍԱՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Ինչ զօղանջնե՞ր հընչենք անոնց որ արջառի նըման մեռնին,
Միայն ցասումն հըրէշային թընդանօթի,
Միայն արագ, կալազ զարկը հըրացանին
Կըրնան կարդալ անոնց ըշտապ դամբանական մանծանօթի:
Անոնց պէտք չէ ծաղրածու ծէս, ո՞չ մէկ աղօթք կամ ծոյլ
կոչնակ,
Ոչ իսկ ճայներ ողբի կամ երգ, այլ միայն խըմբերգն տը-
խուր —
Այդ սըլածայն ու մոլեզնած ոռնումն ոռումբի, կըրակի տակ,
Եւ սըզացող զիւղի մէջէն զոռ փողերու կանչը անլուռ,

Ինչ մոմի լո՞յս բըռնենք՝ զանոնք այս աշխարհէ յուզար-
կելու.

Չըկա՞ն տղաք մոմեր կըբող. սակայն անոնց աչերն ունին
Լո՞յսը, փա՞յլը հըրաժեշտի մը սըրբազան եւ անհունին:
Աղջիկներու ճակտի դալո՞ւկն ըլլայ ծածկոյթ եւ ալելու,
Ու թող ծաղի՞կ ըլլան անոնց քաղցըր յուշերն մեր համբոյթի,
Եւ ամէն մէկ մութցող իրկուն՝ լուռ անկումը վարազոյթի:

Աւիլֆրիտ Յուէն. — Յուրաստանի
ամենաթարմ ծաղիկներէն, ծնած
1893ին ու տարաժամօրէն պատերազ-
մի մանգազով հնձուած 1918ին:

ԶԻՆՈՒՈՐՆ ԱՌ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Մենք ալ ձեղ պէս անտուն, մոլոր թափառ գանք,
Յուսանք՝ սակայն օրօրումներն ծայր չունին,
Մեր սըրտերն ալ կըրեն խոցեր, անարգանք,
Սըրտեր՝ որոնք ներսէն իրօք արիւնին.
Քընարի տեղ ունինք բոցոտ զոռ նըւագ
Որու խաղեր գանկ, կուրծք բըռնեն նըշաւակ:

Ձեղ պէս մենք չենք փափկակենցաղ աշխատող,
Միշտ կը թափենք քաջի արիւն ևւ քըրտինք,
Սողանք, վաղենք, լողանք, զարնենք, փորենք հող,
Յուսանք, տըրտմինք, երազի մէջ խորտակուինք.
Գիտենք սիրե՛լ՝ ձեզմէ հըզօր, անապակ,
Բայց մեր սիրոյ շըրթներ մընան յաւէ՛տ փակ:

Մենք ալ ունինք չար ողիներ որ ցընցեն
Մըդաւանջի սարսուսով մը սաղմաշունչ,
Շըդթայազերծ թողլով հոգին իր սանձէն.
Ստկայն այդ չար ողին մեր մէջ կ'ապրի մունջ,
Որ ձեղ պէս դառն ճգնաժամներ տառապի,
Բայց ոչ մէկ ճիչ մատնէ երգը կարտպի:

2. Հ. Սօրէի.— 1895ին ծնած ու
1915ին, քսան տարեկանին, պատե-
րազմէն խլուած խոստմնալից, ինք-
նատիպ քանաստեղծ:

Զ Օ Ր Ա Ն Ց Ք

Չայն մը գոչեց դատնաբար՝ «Մեռածներուն ճանապարհ»
Ու մինչ զոյն զոյն ամբոխը ուրուանման կ'անհետէր՝
Փողոցներէ ըսպասող անցան շարքով չըկասող՝
Համբը ժայլով համաշափ՝ հարփ՛ւր հազար մեռածներ։

Հարփ՛ւր հազար մեռածներ, ճիւաղ դեմքով գորշասուեր,
Շուշեր՝ սակայն քանձրացեալ, հաստատայլ ու անձայն՝
Խորհուրդներով անթննին, հակած բոլոր նակատնին
Ռւդիդ դեպի միւս առաջ՝ անցան, անցան ու անցան։
Բայց օ՛, շարէ մը ես տեսայ, եւ օ՛, դեմք մը ես տեսայ,
Ու պիրկ սրտի նմլումով դարձայ տեսին ահարկու,
Դեմքն ալ դարձաւ յեղակարծ, բայց աշերը անմոռաց՝
Հո՛ւր աշերու այդ զոյզը՝ բանե՛ր ուներ պատմելու։

Յուսակըտուր աստղի պէս զացին փայլով լուսագէս.
Ու ես հիմա նստեր եմ, դեմքս ալ ձեռքով եմ ծածկեր,
Բայց դեռ կ'զգամ որ կ'անցնին, միւս ժարտ սալով շար-
քներնին։

Լո՛ւր ժայլերով անքրիբ, հարփ՛ւր հազար մեռածներ։

Ճ. Զ. Մքուայր.— Երիտասարդ սե-
րունդէ քանաստեղծ. յայտնի է ծա-
նօթ զրութիւններու նմանողաբար
կատարած խեղկատակումներով ու
հեղնանքներով, որոնց մէջ եւ պա-
տերազմը։

Սիկֆրիծ Սէսուհն

ԱՄԷՆ ՈՔ ԵՐԳԵՑ

Երբ բոլոր ձայներ սկըսան երգել,
Յանկարծ լեցուեցայ հրճուանքով անհուն,
Որով կը սուրայ թռչուն մանարդել
Բանտի նեղ դոնէն դէպի լայն դաշտեր .
Կ'անցնի մրգաստան, այդիներ հեռուն մինչեւ
որ փըրթի իր թըսիչքի թել

Երբ ձայներ սկսան այդ երգը բարի՝
Գեղեցիկն եկաւ, մայրամուտ արեւ,
Սիրտը ցընցեցին արցունք տըկարի,
Ա՛լ չըկար սարսափ . . . ; Օ՛, բայց ամէն ոք
Թռչուն մէր իրօք, եղանակն էր անխօս, ու
այդ սիրուն երդ չպիտի դադրի :

Սիկֆրիտ Սէսուն.— Անգլիացի ե-
րիտասարդ բանաստեղծ, Հրեայ ծա-
զումով, Ուշադրութիւն գրաւեց պա-
տերազմի միջոցին օրուայ յատուկ
երգերով, համբաւը դեռ կը տեւէ:

ԱՄԱՅՈՒԹԻՒՆ

Գիւղի մենիկ դաշտին վրայ հոն օրն ի բուն՝
Կես-կոյր կըրոս ձին կ'արօք քրնատոչոր,
Խուլ զանգի ձայն, աժաղաղի կանչը հեռուն՝
Կ'իշնայ օդեն ուսկես աւսան տերեւ մը չոր.
Հոն անտառն ալ ներկուած կոյս մ'է մառախուղի,
Մամսիներով նիւսած, պատած անց եւ ուղի:

Փրշածառեր մամուխներու բերք վրան՝
Ցուրս օդին դէմ լուրք են հազեր, քո՞ղ երկնատուր,
Հովուակարդի յակինք ծոպեր յար կ'երերան,
Թառ կանչելով խայտիները ոսկեփետուր.
Ու մորենին հարամիք վերջ միրզով վայրի,
Պիծակի կամ ըրդոց նաևն կ'ըլլայ այրի:

Հոս՝ անհերեր ու ծուռ ու մուռ նիւղի վերեւ,
Ալոնները մեկ մեկ առկախ ոսկի լապտեր,
Լո՛յս կը ծարեն, ծխոտելով ոս ու տերեւ,
Ցուրս ասդերու փայլը ունին իրենց լոյսեր.
Ու կեռնեխներ բիւր նազանեռով ծառանոյի՝
Կրտուց կուտան կարմիր միրզին սրբափուզի:

Մամուխները կ'ոստայնանկեն փալփլուն բաւիդ,
Սպաննելու նաններ նօրի ու սատանայ,
Արձագանիք՝ կ'ըլլայ նայի ծաղրին շաւիդ,
Լորամարզին խոզաններէ կանչ մը կուտա.
Կապելայի ընկերներ ալ խուլ հառաջով՝
Կ'անցնին մորճի ու բաժակի սուր մարմաջով :

Ետմընտ Պլանտըն.— Բնանկարի
երիտասարդ վարպետներէն, մասնա-
ւոր ինքնատպութեամբ վրձինելով
գիւղական կեանքէ տեսարաններ ու
տիպարներ:

ՏԵՇՎԻՑ Հ. ԼՈՐԴՆԱ

ԿԼՈՒԱՌ ՏԸ ՏԻԺՈՆ

Երբ կը զարթնու առաւօտուն դըրացուհիս՝
Կը յամենամ զայն դիտելու գաղտագողի,
Իր լոգանքի ղենջակն փաղփուն կոտըրտուելով երբ կ'իյնայ
վար
Մինչ արեւու ցոփ ճանանչներ մատով ոսկի՝
Գըրկեն շողուն ուսերն մերմակ զուարթ խաղով՝
Կողերն ի վար ըստուերը դեղնած արբշիո դողան
Երբ ան հակի առնել սպունզն, ու այն ատեն՝
Նուռ ըստինքներն սիրոյ բոյրէն օրօր կուզան
Որպէս դեղձան լիափըթիթ
Վարդ Տիժոնի:

Իր վրայ ցանուած ջուր կաթիլներ մարմինն ի վար
Կ'արծաթանան, սարսուռ տալով զիրգ ուսերուն,
Ինչպէս վարդեր ջըրաթաթաւ ու վայրահակ. եւ կ'ունկընդրեմ
Ողողումը իր անձրեւէ խառնըշտկուած վարդ թերթերուն,
Ու պատուհան զեղող արեւն թանձրացընէ
Բստուերն ծալ ծալ մինչեւ նոյնիսկ շուքն ըզգենու
Նըրբութիւնը կոյս վարդերուն
Յաղթանակի:

Տ. Հ. Լորընս.— Ծնած 1887ին, նոր
սերունդէ վիպագիր - բանաստեղծ,
յայտնի իր զգայնամոլ զրութիւննե-
րով, թանզաւոր տաղաչափութեան
թշնամի:

ԿՈՐՍՈՒԱԾ ՍԷՐ

Վըշտէ խըթանուած աչքերը կրնան
 Տեսնել աճումը վայրիեանէ վայրիեան
 Խոսի բըջիջին, կամ կը ճամբորդեն
 Կայծքարի մէջէն, թափանցեն պատ, ոստ,
 Դիտեն փախուստը ողիի մը ընդոստ՝
 Մեռած մարդու մը լըքուած կոկորդէն:
 Կամ կրնան լըսել սահմանէ սահման
 Ռմբըռնել բառեր խօսուելէ առաջ,
 Անոնց ականջին կը հասնի հառաջ
 Փայտոջլի, որդի կրծող աւերման.
 Զայներ որ մեզ մօտ կը մընան անլուր —
 Ինչպէս ծարաւի խոտեր կ'ըմպեն ջուր,
 Ճըջին կը խօսի, ճըռնչէ կըզակ
 Ցեցի սը՝ պահուած՝ ծակ կերպասի տակ,
 Հեւքը մըջիւնին որ տըզայ կամ ծեր,
 Կ'ուղէ կատարել հսկայի գործեր,
 Ու պիրկ դնդրով ճիգ տայ շնչառապո.
 Կամ սարդի մանոց երբ հիւսէ պաստառ,
 Կամ չընչին շըշունչ փոքրիկ բերանէն
 Սա ծոյլ ճանձերուն որ հոգոց հանեն:

Այս մարդք՝ վըշտէ այնքան խըթանուած,
 Թափառուն՝ ինչպէս գոզ մը կամ Աստուած,
 Կը փընտոէ ներս, դուրս, հոս, հոն, վեր ու վար,
 Անըսփոփ՝ կորած սէր մը ողեւար:

Բ. Կրէյվզ. — Դեռատի անզլիացի
 բանաստեղծ, պատերազմի ընթաց-
 քին երգած է օրուայ ոգեւորութիւ-
 նը ու դաշտի սարսափը, վշտի խոր-
 հըրդաւորութիւնով օծուն:

Հ Է Ք Ե Ա Թ

Կրուիտիրն կախարդը բառ Մարի վրհուկին՝
«Գարունն ահա՛. պէսք է տաճի Լեիւ որդւոյս յարմար կին:»

Դացին զբան լայն նիւղեր ցողով թշուած, ու եկան
Շուշի մը մէջ ժինեցին ըրշանակ մը մոգական.
Առին բերին մանիշակ, դաւտերէ ալ մեղուախոս,
Ու կազմեցին աղջրկայ դէմք մը սիրուն, խընամոս.
Ոտին տեղը դիզեցին մարզարտափալլ ծաղկի կոյս,
Զայնին համար կանչեցին վլուսահաւ մը շուտափոյք.
Նըրբներն անոր փոխ առին հարսնուիք մը բարեկամ,
Ու բոլորին վըրայ ալ՝ երգասացին բասան ժամ:
Եկա՞ Լեիւ գեղգեղով ծալի երկրէն հարաւի,
Թրոշուն—ծաղիկ իր կինը զըրկեց տարաւ ծարաւի:

ՅՐԵՆՍԻՍ ԼԷՏՈՒԻՃ.— Իրլանտացի
երիտասարդ բանաստեղծ, պատերազ-
մի մէջ սպաննուած 1917ին։ Առաւե-
լապէս երգած է կեղտիկ դիցարա-
նութիւնը ու բարքերը։

ԷԺՈՒՀԻՌՏ ՇԵՆՔԱ

Փ Ո Թ Ո Ր Ի Կ

Կը գըրկէ յանկարծ վար իջնող երկինք
Տանիք, պատուհան.

Որոտն ու հովեր ինկող անձրեւին
Մարակը կ'ըլլան:

Երբ հով ու կաթիլ — այդ փող ու թմբուկ —
Նահանջը հընչեն՝

Կը կոտրի որոտ չոր փայտի նըման
Բըլրի վըրայէն:

Արեւի մասեր գան արցունք ուըրեւ
Ծառերու այտէն,

Երբ ամպի բերած սուզի թաշկինակ
Պատուծ է արգէն:

Էտուըրտ ՇԵՆՔԱ. — Երիտասարդ
սերունդէն Անզլիացի բանաստեղծ.
յաջող է նկարագրական նիւղին մէջ,
ուր իր նախասիրութիւնը կ'երթայ
գիւղական տեսարաններու:

ԱՌԱՆԶՆ ՈՒԹԻՒՆ

Երբ ամեն բան յարդարած ես դեռ չը պառկած,
Եւ քուն փութան քո գունատած խորհուրդներդ ալ՝
Պիտ' կանգ առնես հուրի վերջին լոյսով առկայծ,
Վը ըստված անհուն՝ չը կրնաս լալ :

Մեծ ու ազնիւ կարասիներ կը դիտեն նեզ,
Բեղցած բալոր լրութիւնը ապագայի,
Եւ ընտանի բարութեամբը փայտի մը նեզ:
Բայց յաճախուած սենեակն կ'ըսէ, այժմ ամայի,
«Պետք է մեկը բացակայի»:

Կես-քուն շունը զըլոր գալով կ'զգայ ձանձրոյք,
Քեզ կը նայի, քարը կուտայ, կը յօրանցէ,
Կը շարժքիկ պոչը մեղմիւ, լոկ քու սիրոյդ,
Կ'ուզէ ցոյց տալ քո ըլիրութիւն զինք կը տանցէ,

Երբեմն կուզայ տոգեկառքի նեռաւոր ճիչ,
Շրջիկ հովին դուռի փակում, փայտի նըռինչ :

Լրութիւնը ցի՛ր է եկած, անօք փրեռւր,
Վայրկեանները տրնկեն ականչ, աշերնին փակ,
Վազեն, յոգնին, մեկ մեկ հանդարտ անցնին տրխուր,
Ճեզօրէն ներս, ու դուրս դարձեալ, միօրինակ :

Այն ատեն երբ գլուխսդ նակած արցունիք սրբես,
Առանձնութիւն կ'առնէ ծանրը բայլ մը դես՝ նեզ :

ՀԵՐԱԼՄ ՄԸՆԹՈ.— Բանաստեղծնե-
րու նորագոյն սերունդէն. կը հե-
տաքրքրուի առօրեայ կեանքի իրա-
կանութիւններով ու անոնց պարու-
նակած իմաստալից զգայութիւննե-
րով:

Ա Ն Զ Ա Ւ Ա Կ

Այսու դիշերին բոյնին մէջէն
Խըլըլոսոց մը ևս լըսեցի,
Այնքան քընքուշ որպէս մանկան
Չեռքի հըպումն իը մօր ծըծի:

Ու ձայնեցի «Ալ մի՛ չարժիք,
(Արցունք կ'զգամ որբ կուրծքիս տալ),
Ո՛վ տատրակներ, ո՛չ մէկ չարժում,
Չել կը լըսէ կին մ'անդում՝ կ...»:

Բէտէրիք Քոլըմ.— Երլանտացի ե-
րիտասարդ քանաստեղծ, իր հայրե-
նի աւանդութիւնները ու զեղչկական
կեանքը երգող:

ՍԷՐ ՈՒ ԾՈՎ

Երբ զբրկըւող ալեաց զացինք մենք այցի,
Աշխարհ մոոցած հոն անտես՝
Կը կարծէինք մեր սիրօրօր տապլտութն ալ ծոց ծոցի՝
Յաւիտեան եր ծովուն պէս :

Այս զիւե՞ր ալ ձուկեր դառնան սիրոյ պար,
Լուսին ու ծով մբրափին,
Քայց այդ տըղան ու ես անցե՞ր ենք իրարմէ հեղաքար՝
Ինչպէս սիւթը՝ իմ ափին :

Շարլօթ Միու.— Այսօրուայ երի-
տասարդ Անգլունի բանաստեղծնե-
րէն, մշակած է զանազան սեռեր, ա-
ռաւելապէս զբաղելով գիտակցութե-
նէ խուսափող խոր յուզումներով:

Ա Լ Պ Ա

Զարթի՛ր, զարթի՛ր:

Հաւաքեր եմ տես քեզ համար առջի փունջը լելակներու,

Յօղով խոնաւ, փոքրիկ բերանն ալ կիսափակ,
Իջի՛ր ու ա՛ռ, կիներու մէջ դու իմ կելակ',
Առաւօտն ալ փրփրուն դինի. իջի՛ր, ըմպէ՛:

Այս առաւօտ ես արթնցայ երբ արտօյտը
Եոր կը բանար վարդ թերթերը արշալոյսի,
Անտառ գացի ծաղիկներով խնկոսելու
Երգը՝ որով քեզ կանչէի երազներէդ:

Ահա եկա՛յ ու բարձրացայ լելակ ծառին
Ծաղկած որպէս առագաստի երազ թոթով,
Ու լեցուցի կուռ սակառ մը ծաղիկներով
Յօղով խոնաւ, փոքրիկ բերանն ալ կիսափակ,

Իջի՛ր ու ա՛ռ, կիներու մէջ դու իմ կելակ:

Յ. Ս. ՖԼԻՆԹ.— Հիմնադիրը անգ-
լիական բանաստեղծութեան պատ-
կերապաշտ դպրոցին, որու վարդա-
պետութիւնն է, վերացականէ հեռու,
լոկ գոյներով, պատկերներով ու նը-
ւազով հաղորդել մտքին՝ բոլոր զգա-
յութիւններ:

ՏԱԶԱՐԻՆ ԴՐԱՆԵՐԸ

Բազմաքիւ են դոներ հոգւոյ, որ խաւէ խաւ
Կ'առաջնորդին սրբավայրի խորքը քափուն.
Կը համրուին անունները լայն դուռներուն,
Քանի Աստուած այդ տաճարին տերն է իրաւ:
Ահա ձեզի քուեմ դուռներ զոր Տեր դրաւ
Եր տան մուտքին.— համբոյր, գինի ու զովասուն
Խորեր մտքի, երիտասարդ կորով հրզօր,
Ու ծերութիւն, աղօրք, իդձեր հետ, բընածին,
Ստիճները սիրուհին ու փափկիկ մօր,
Նւ հուրը Բամին, այրով հուրը բանասեղծին :

Բայց անոնց որ կ'երկրպագեն լոկ դոներուն,
Ու կը մոռնան ներսի տաճար՝ Տեր պիս՝ կամի
Որ ծորակնե՛ր յանկարծ բացուին հոն մի առ մի
Ու ցուցունեն ո՛չ քէ Տիրոջ զամբ շողուն՝
Այլ դժողովնե՛ր մեծ բարկութեան, նզնածամի :

ԵԼՏԸՆ ՀԱՔՍԼԻ.— Ապրող յայտնի
գրագէտ. «պատկերապաշտ»ութեան
հետեւողներէն. իր բանաստեղծու-
թիւններու կարգին՝ ունի նաև աչ-
քառու վէպեր:

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՎԵՐՋ

Հասակը նոճի ,
Ծոցին մէջ կ'աճի
Մայիս մը լըման:
Կերպէ կը վախի ,
Անընտել , ցախի
Թռչնիկի նըման :

Տէրը ինձ ըստ
Որ սիրեմ հարկաւ ,
Ինչպէս ինք Մարիամ:
Ու հաւատաւոր ,
Միշտ կ'աղօթեմ՝ որ՝
Շուտ գայ սիրոյ ժամ :

Թափեցէք ինձ հետ
Արցունքի յորդ գետ ,
Սրտով չարչարուած:
Բայց ելէ արդէն
Համբուրեմ՝ այտէն՝
Օրհնեալ է Աստուած :

Րիչըստ Ելտինկթըն.— Ժամանակակից ամհնէն երիտասարդ ու յայտ նի բանաստեղծներէն, ծնած 1892ին: Պատկերապաշտ դպրոցին սիւներէն ու լաւագոյն մշակներէն, Ունի շարք մը «պատկեր»ներ:

Հ Ո Վ Ա Հ Ա Ր Ը

Դ շ խ ո յ ս ի բ ո ւ ն մ ե ր Շ ա մ ի բ ա ս մ
Փ ա կ ե լ ո վ չ ե ղ ա չ ե ր ն տ ա ր տ ա մ
Շ ա տ ո ն ց մ ը տ ա ւ ա ս տ ղ ե ր ո ւ բ ո յ լ :
Հ ո վ ա հ ա ր է ն ս ա հ ե լ ո վ յ ո ՞յ լ ,
Թ ո ւ թ ա կ ա փ ա յ լ փ ե տ ո ւ ր ն ե ր հ ո ւ ր ,
Ո ս կ ի օ ր ո ւ ա յ մ ը պ է ս մ ա ք ո ւ ր ,
Ո ւ ս ր ա շ ո ղ խ ո տ ի ն ը մ ա ն
Դ ո ղ դ ը ր զ ա լ է ն ե ր ք վ ա ր կ ' ի յ ն ա ն
Կ ա ն ա ն չ դ ո ղ ք ի ք ո ւ թ ի ն մ է ջ է ն ,
Մ ի ր գ ե ր ո ր ո ն ց բ ո յ ր ե ր հ ը ն չ է ն ,
Կ ո ւ ռ ո ղ կ ո յ դ ն ե ր , զ մ բ ո ւ խ տ տ ա ր ա փ ,
Շ ո յ ո ւ ա ծ լ ո ւ ս ն ի գ ո ւ ն ա է ն պ ա ր ա ս ա ,
Ո ւ ս ա լ ո ր ն ե ր ծ ա ռ է ն փ ա խ ա ծ ,
Ս ե խ ե ր ս ա ռ ի ն ը մ ա ն պ ա ղ ա ծ ,
Շ ա տ ը ր ո ւ ա ն ի վ ը ր ա յ թ ա ռ ե ր ,
Կ ը մ ե ծ ց ը ն ե ն ո ս կ ի ա յ տ ե ր .
Կ ա պ ի կ ն ե ր ո ւ տ օ թ ե ղ ժ ո ղ ո վ ,
Փ ե տ ո ւ ր դ լ ի ս ի ս ո ւ լ ո ղ փ ա յ լ ո վ ,
Հ ա պ է շ դ է մ ք ե ր , մ ի տ ք ո վ յ ե տ ի ն ,
Գ ր ա պ ա ն ք ե ր ն ո վ , ծ ո ւ ռ ա չ ք ե ր ն ի ն ,
Կ զ գ ա ն Ա ր ա բ հ ո վ ը վ ա ր է ն ,
Ծ ա ծ ա ն ե կ ո ղ հ ո վ ա հ ա ր է ն :

Ի տ ի թ հ Ս ի թ ո ւ է լ .— Ե ր ի տ ա ս ա ր դ
Բ ա ն ա ս տ ե ղ ո ւ հ ի . ա մ ե ն ա յ ա ջ ո ղ ն ե ր -
կ ա յ ա ց ո ւ ց ի չ ն ե ր է ն խ ո ր ա ն ա ր դ ա պ ա շ տ
ա ր ո ւ ե ս տ ի ն , Ա ն զ լ ի ո յ մ է շ , ո ր կ ը կ ա -
յ ա ն ա յ ա ր տ ա յ ա յ ո ւ թ ի ւ ն ն ե ր ը ո ւ ղ -
ղ ո ւ թ ե ն է ո ւ ղ ո ւ թ ի ւ ն փ ո խ ա դ ր ե լ ո ւ
մ է շ :

Մ Ո Ւ Թ Ձ Ե Ր

Մուրնի ձայներ յար կը լսեմ,
Մուրներ բազում, մուրներ բզբաղ,
Կոփեն, կըռեն ցերեկ զիւեր,
Կըռեն կոփեն կաւեր, խաւեր,
Պալատն շինեն, աւարտ հանեն,
Ու գան հանգչիլ մուրներն համբեր :

Ականջ դրդի ու լրսեցի՝
Մուրներ զործեն ցերեկ զիւեր,
Դեռ նոր շինուած պալատն քակեն,
Հարուած, հարուած խաւեր, կաւեր,
Համբը մուրնով, մուրնով անտես,
Փրտիչ ոգւո՞յն մուրներն բանբեր :

Րալֆ Հաճմսըն.— Անգլիոյ նորացոյն բանաստեղծներէն. ունի արտակարգ սէր դէպի կենդանական աշխարհ ու առօրեայ կեանք,

ՀԱՆԳԻՍ

ԱՇԽԵՐ տալ պայծառ օրերու՝
Լորիկ՝ նոյնքան լսու հոսող առաւակի քով հեղալաղ,
Տեսնել՝ առանց գիտելու,
Լըսել բայց ոչ ունկընդրել. խորհուրդի տեղ լոկ երազ...
Տեսնել ամպեր անխընայ
Ծուքի շաւիդ կը քաշեն հեռու մարդին մէջ աղօտ,
Ու հասունցող խոտի վրայ,
Երբ դեռ ասողի պատկներ ունին դաշտը և արօտ...
Լըսել սիւքի մնալ լացը՝
Տերեւներու արծաթէն կաթող լացին նըման զով,
Կանգն ու զուարթ զնացը
Ճամբորդներու պարտասուն՝ դաշտի մենիկ ուղիով...
Տեսնել ինչպէս աներկիւղ՝
Գետի խրտչուն քնակիչք սրար կը բոնեն գիշերով,
Ու այց տալով գիւղէ գիւղ՝
Լուսնոյ փակւող ծաղիկն ալ ծալ կ'ըլլայ թերթներով...
Այսպէս երկրէ հեռացած՝
Զուլուիլ հեռու քընութեան, թաղուիլ մէջը այն երդին
Որ ձայնով մը դաշն ու ցած
Կ'եղանակէ միշտ դաղտուկ երբ մինակ են ինք՝ երկին

Մ. Լ. Ուղտող.— Տաղանդառը բառ
նաստեղծունի, յաճախ խորհրդաւորի
տարապայման զզայնութիւնով՝ որ
ողբերգականի ուռուցիկ շնչար կ'ու-
նենայ,

Ծ Ե Ր Կ Ի Ն Ը

Ինչպէս մոմ կը ըստիսակ,
Խորանէ մը պըսպըզուն՝
Ա՛յնպէս է գեղն ծեր կանանց
Ճերմակ հագած դէմքերուն։

Ինչպէս փայլը ուժասպան
Ջըմեա օրուայ արեւի՝
Ա՛յնպէս է նիշ երբ կլինոջ
Երիկունը երեւի։

Ոչ փոքրեիկ, ո'չ ալ լոյզ,
Խոներն դիտեն լոկ Ասուած,
Ինչպէս լրած համդարտ ջուրն
Զաղացի տակ աւերուած։

ՃՈԶԲՔ ՔԵՄՊՈՒՆ.— Իրլանտացի նո-
րագոյն բանաստեղծներէն. այդ տա-
րաբաղդ կղզւոյ զիւղացիներուն ա-
ւելորդապաշտ հաւատալիքներու եր-
զիչը։

Ս Ի Ր Ո Յ Մ Ա Հ Ը

Եթէ մեր Սէրն մեռնելու է՝ թող ան մեռնի
Խնչպէս վարդ մը թերժեր թափէ գիշերին մէջ,
Ու թող որպէս վեհ եղանակ կասի անտանջ,
Եւ կամ ըլլայ որպէս մնկնող ծովու նահանջ
Դաշն, համաչափ. կամ հետեւի երկնի ծէսին
Երբ իրիկուայ արեւն մեռնի արքայօրէն,
Ու այն առեն ողգացող մը երեք հըծծման
Արձագանքով՝ վարագուրէ սիրոյ դամբան:

Մայրը ֆիլտ. — Եածկանսւն եր-
կու Անզլիացի օրիորդներու — օր.
Պրէտլի եւ օր. Քուբըր — որոնք կ'եր-
գեն ազնիւ զգացումներ սիրոյ եւ
հաւատըի,

ՃԱՄԲՈՒՎԱԽԱՆ

- Խ՞նչ պիտ' տան ինձ երբ նամբուս քել փրփի.
- Քու չափով լրոիկ սենեակ մը, որդի՛:
- Ո՞վ կ'ըլլայ ընկեր, երբ մուք է չորս դի.
- Ո՞չ ո՛վ պիտ' տեսնես ցուրտին մէջ, որդի՛:
- Ո՞վ պիտ' փոփոխ սաւան նամբորդի.
- Այդ միակ սաւան չի փոխուիր, որդի՛:
- Ո՞վ պիտ' վառէ մոմ առտրւայ զարփի.
- Անլո՛յս կը ննջեն հոն յաւես, որդի՛:
- Ո՞վ պիտ' կանչէ զիս նինջէս վերջ. — Որդի՛,
Կանչող Ծ'ըլլար երբ նամբուդ քել փրփի:



Համապըրթ Ուըլֆ. — Անգլիոյ ամենէն
երիտասարդ բանաստեղծներէն, ի-
մաստասիրական խառնուածքով ու
վերլուծող զրիչով, որ կը փորձէ
մեկնել կեանքի առեղծուածք:

Լ Ր Ո Ւ Մ

Ազաւնի մը թառ է ըրեր խնձորենին ,
Ու երբ շարժի՝ թերթեր կ'իշնան տարափով վար ,
Եւ որքա՞ն մեղմ , օ՛ որքա՞ն սեղմ , որքա՞ն լըռին
Ան կը մնչէ ու կը մնչէ հոն հետապառ :

Հորիզոնէն ամսի մը կ'ելլէ հանդիսաւոր ,
Զիւնե՛ղ , ճերմակ , շըլացընով լոյսի վահան՝
Ուր՝ արտոյտին ճախրով բիծը երդով սովոր՝
Զափ կը պահէ թեւի զարկին այդ հըրահան :

Յգէզն վարէն՝ խոտին թառած կը ծած ոնի ,
Ու բանալով իր պատահը — փե՛ղկ շափիւզայ —
Ճի՛ռ կը թըռչի , վէտ վէտ թեւով ծիսնանի ,
Ու սստումէն՝ խոտի ցողունն ալ կ'երեսայ :

Սիւքի կանչը երբ ճիւղէ ճիւղ կ'անցնի ոլոր՝
Ժա՞մն է լըման . այդ կառարեալ պահը իրն է՝
Որ հակելով իր մեծ խորքէն՝ արտասուաթոր՝
Օրհնով դէմքիս լո՛ւռ համբոյր մը կը դըրոշմէ :

Բաղըրթ նիբըլզ.— Պատերազմի
սերունդէն բանաստեղծ . այդ տիսուր
օրերու իրապաշտ յոյզերուն քով՝ եր-
գած է նաեւ բնութենապաշտ զողո-
րիկ զգացումներ :

Abercrombie, Lascelles.	Margaret's Song	27
Aldington, Richard.	After Two Years	47
Bello, Hilaire.	The Early Morning	18
Binyon, Laurence.	The Little Dancers	16
Blunden, Edmund.	Wilderness	37
Blunt, Wilfrid Scawen.	A Nocturne	9
Bridges, Robert.	I Love All Beauteous Things	5
Brooke, Rupert.	The Hill	32
Campbell, Joseph.	The Old Woman	51
Chesterton, G. K.	The Praise of Dust	22
Colum, Padraig.	No Child	43
Davies, W. H.	The Kingfisher	17
De la Mare, Walter.	The Song of Shadows	20
Drinkwater, John	For a Guest Room	28
E. A. (George Russell).	Rest	13
Field, Michael.	But If Our Love Be Dying	52
Flecker, J. E.	Stillness	31
Flint, F. S.	Alba	45
Gibson, Wilfrid.	Home	25
Graves, Robert.	Lost Love	39
Hardy, Thomas.	To the Moon	8
Hodgson, Ralph.	The Hammers	49
Hueffer, F. M.	The Unwritten Song	21
Huxley, Aldous.	Doors of the Temple	46
Joyce, James.	Lean Out of the Window	30
Kipling, Rudyard.	Cities And Thrones And Powers	6

Lawrence, D. H.	Gloire de Dijon	38
Ledwidge, Francis.	The Wife of Llew	40
Masefield, John.	Cargoes	23
Mew, Charlotte.	Sea Love	44
Meynell, Alice.	At Night	10
Monro, Harold.	Solitude	42
Moore, T. Sturge.	A Duet	19
Newbolt, Henry.	The Death of Admiral Blake	12
Nichols, Robert.	The Consummation	54
Noyes Alfred.	Earth And Her Birds	26
Owen, Wilfrid.	Anthem For Doomed Youth	33
Sassoon, Siegfried.	Everyone Sang	36
Shanks, Edward.	The Storm	41
Sitwell, Edith.	The Fan	48
Sorley, C. Hamilton.	To Poets	34
Squire, J. C.	The March	35
Stephens, James.	Hate	29
Symons, Arthur.	Amends to Nature	14
Thomas, Edward.	The New House	24
Trench, Herbert	O Dreamy, Gloomy, Friendly Trees	15
Watson, William.	Wordsworth's Grave	11
Wolfe, Humbert.	Journey's End	53
Woods, M. L.	Rest	50
Yeats, W. B.	When You Are Old	7



628

2013

